

Լ Ա Յ Ա Ս Յ Ա Ն Ի Ք Ա Ն ՈՒ Ռ Ո Ր ՈՒ

Ձարկ քու հարուածդ, թող չընչէ  
Աշխատանքի երգն չըզօր.  
Ձեզը բազկիդ ճըռընչէ,  
Երիտասարդ գու բանուոր:

Հարուածներուդ բարբառով  
Եղիցի լոյս օրհնութեան,  
Որ վերածնի փառքերով  
Երիտասարդ Հայաստան:

Հանքերու մէջն որոտայ  
Ձարկը սրբախդ առնական.  
Կուրծքը լերանց երերայ  
Երգերուդ հետ դուռութեան:

Եւ բոցն անոր արևուն  
Երակներէդ թող կաթէ,  
Որ մահ ձուլեն և արին  
Քու բազուկներդ երկաթէ:

Ահա մըռայլ շակատիդ  
Քերտը շանթով աստեղած,  
Կը կոփէ պինդ կրանիդ,  
Գեղ ու մարմին դըրոշմած:

Ձախջախ իշան շըղթաներ,  
Անարգութեան գարերուն.  
Ազատ ծընանք, երկրի տեր,  
Ո՛չ վարժուած գերութեան:

Քարը լոյսին կը զօրեն  
Արարչագործ հարուածներդ.  
Ու վերբասին կը յառնեն  
Տեղբաններու ոտաններն:

Ձարկ քու հարուածդ դըրրագին,  
Մութ ձորերու ընդմէջէն.  
Տուր սե ու թուր երկաթին  
Մարմին ու զոյն բոցեղէն:

Բայ փառքերու մեզ շամբան,  
Ուսկից անցաւ Հայաստան.  
Նեղակներու շուքն ըլլայ  
Խաղաղութեան հանգրուան:

Ձարկ մուրճըդ, զարկ վեհօրէն  
Մանրբ, դանդաղ, աներբ,  
Ու լոյս հանէ խաւարէն  
Աշխատուոր անվահեր,

Կոփէ՛ պըղինձ և երկաթ,  
Թող շանթ ծընի խըռովքով.  
Կոփէ՛ կայծակ ու պողպատ,  
Որ սուր շինուի մուռցքով:

Մինչև արձանը ձուլուի  
Ազատութեան գիցուհոյն,  
Աշխատանքիդ խոնարհի  
Մահիկներու բըռնութիւնն:

Յեղիս ամբողջ արութիւնն  
Երակներուդ մէջն յորգած,  
Շինէ խոփի տեղ դաշոյն,  
Կեռ լուսնի պէս յեռանուած:

Յայնժամ շակատիդ և զրոշմե՛մ  
Յեղիս ամբողջ ուժգնութեամբ,  
Գեղեցկութիւնը վըսե՛մ  
Ի՞մ համբոյրիս ապրտամբ:

Երբ արինի ակունք  
Երասխի պէս անյատակ  
Ի՞մ Հայաստանն են շեղքեր՝  
Ի՞մ Հայաստան նահատակ,

Որ բարձր միշտ, բարձր չընչես  
Ազատութեան երգն ազուր,  
Մուրճիդ յանգովը լեզնես  
Մերկ տիեզերքը բոլոր: -

Ձարկ մուրճիդ խօսքը կարմիր,  
Ասողեր հանէ բոցեղէն,  
Լէզուր կըբազ բըռնալիբ  
Երկինքը մեր ամպեղէն:

Ձարկ քու հարուածդ, թող չընչէ  
Աշխատանքի երգն չըզօր,  
Ձեզը բազկիդ ճըռընչէ,  
Երիտասարդ գու բանուոր:

Ն. Վ. ՅՈՎԱՆՆԵՍՅԱՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն

Ճ Ա Մ Բ Ա Ռ Ի Ե Ռ Ի Ա Պ

Հայրենի հող, հայրենի ծով ու երկինք  
Երրորդութիւն պաշտելի.  
Կ'երկըրպագեմ՝ քու սրբութեանցդ գեղեցիկ  
Դաւանանքով վարդսնի:

Քու մայրական անոշ կաթէդ կեանք առած  
Զաւակն եմ քու տարագիր.  
Հոգիիս մէջ քո սուրբ անունդ է կընքուած  
Իմ Հայաստան ոսկեգիր:

Իմ Հայաստան, իմ մանկութեան առաջին  
Խոկուններու սրբավայր.  
Յուզումներուս ու ցաւերուս կարօտին  
Զունիմ լեզու ու բարբառ:

Հըրճուանքներուդ մէջը՝ դու մայր գեղեցիկ,  
Ու ցաւերուդ մէջ վըսեմ.  
Աղօթէ՛ մայր զըմբիթներով սըլացիկ  
Բախտին համար քո զըժխեմ:

Ահ դու եղիր, դու միշտ եղիր բարձրագիր,  
Երկընդին մօտ լեռներուն.  
Ձիւնափըրփուր ամպերուն մէջը հանգիր  
Արագածին, Մասիսուն:

Այնպէս Աստուած հողդ սիրեց Հայաստան  
Որ քեզ 'Կըրտիսն իւր ընտրեց,  
Մէջքիդ կապեց երեք գոյնով ծիածան,  
Բախտըդ տեսաւ արտասուեց:

Մինչև որ թուխ պատմութեանդ մէջը ծագէր  
Լոյսը մեղմիկ հարեկայ.  
Մեծ այգ մ'ըլլար, արեւ ըլլար ու վառէր,  
Զաւակներդ հեռակայ.

Ես չեմ մնանիր, քեզ չեմ մոռնար Հայաստան  
Յոյսըս կոփուած կըրանիդ,  
Կը հաւատամ զաւակներուդ քաջութեան,  
Քու յարութեանդ, քու փառքիդ:

7-Սեպտ-1929

Փողոցին մէջ լալկան նըւագ,  
Տըխուր հանդիս անցորդներուն,  
Քաղցած աղշիկ՝ ցաւի պատանք,  
Ո՛վ տանջուած գեղեցկութիւն...

Կ'իյնան երգերն իւր դիրարեկ  
Իմ սըրտիս մէջ. ճամբուն վըրայ  
Ո՛վ կը լըսէ լարերն իւր հէզ,  
Երբ կը պատմէ ու կը հազայ:

Բիւրեղ աչքերն աղօտ ճըրբազ՝  
Երբ կուրծքին մէջ ձէթն է հատած.  
Ո՛վ պիտ ըլլայ բարի հրեշտակ,  
Որ լոյս դընէ աչքին մըթնած:

Ո՛վ կը վառէ, ո՛վ կը մարէ  
Լապտերն իւր տան, ես չեմ գիտեր.  
Ա՛խ, թող Աստուած երազն հիւտէ,  
Որ գէթ ժըպտի ամէն գիշեր:

Պատուհանէս միշտ կը լըսեմ  
Ամէն ատու երգ մը յոգնած.  
Կ'անցնի տըխուր ու դալկադէմ  
Ամէն ատու սիրտը կտտած:

Երգն անարուեստ կըսկիծն է խոր,  
Խորհըրդին մէջ տառապանքի: —  
Կը սիրեմ ցաւդ, ո՛վ դեղնած քոյր,  
Կը սիրեմ երգը ըզգայմունքի:

Փողոցին մէջ կ'ուզեմ իջնել,  
Լարիդ փարիւր որ կը դողայ  
Մէկիկ մէկիկ յոյզերդ ժողվել,  
Որ թարմանան սըրտիս վըրայ:

Դա՛նգ մը ժանգոտ, դա՛նգ մը չընչին  
Այս աշխարհն է՝ դա՛ռըն հեզանք.  
Մինչ դու կու լաս, այլք կը ժըպտին,  
Քաղցած աղշիկ, տըխուր նըւագ:

Միւսմ  
28-Ա-1929

Հ. Վ. ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ

